

# ԱՍՏՈՒԾԱԲԱՆԱԿԱՆ

## ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

36. ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆ ԿԱՄԵՑՈՂՈՒԹԵԱՆ. Վերոյիշեալ բաժանումներուն վրայ հիմնուելով դիւրին է բացատրել Աստուծոյ կամքին վերաբերած խնդիրները, եւ հաստատել թէ Աստուած ճշմարտապէս կը կամի բոլոր մարդոց փրկութիւնը եւ թէ Քրիստոսի մահը բոլոր մարդոց փրկութեան համար եղաւ: Նորադանդներէն ոմանք կ'ուզեն հաստատել թէ Աստուած նախասահմանեալներուն փրկութիւնը միայն կ'ուզէ և թէ Քրիստոսի մահը նախասահմանեալներուն համար միայն տեղի ունեցաւ, ու այսպէս կը նորոգեն ինչ նախասահմանեալներուն տեսութիւնը: Բայց Սուրբ Գրքեր մեղի յայտնի կերպով ցոյց կու տայ թէ կամեցողութիւնը Աստուծոյ կողմէ կատարել աստուածային կամեցողութիւն է բոլոր մարդոց փրկութեան համար, միայն թէ այդ կամքը պատմական է, այսինքն արդար եղողները միայն կը փրկէ, եւ անդործունեայ է, որովհետեւ իր կատարումը կը խափանուի մարդկային ազատութեամբ եւ այդ ազատութեան գործած շարութիւններով:

Աստուծոյ կամքին այդպէս լինելը կը հաստատուի Ս. Գրոց բացայայտ խօսքերովը: Քրիստոս կ'ըսէ Աւետարանին մէջ. «Զի իջի ես յերկինց, ոչ զի կամս իմ արարից, այլ ըզկամս այնորիկ որ առաքեացն զիս» (Յովհ. 2 38): Եւ յետոյ կը յարէ. «Այս են կամք Հօր իմոյ որ առաքեացն զիս, զի զամենայն զոր եմ ցիւ շայր՝ ոչ կորուսից ի նմանէ, այլ յարուցից զնա յաւուրն յետնում» (Յովհ. 2 39): Արդ, ընտրածներուն մէջ էր նաեւ Յուդա, կորուստի ողբին, ըստ այնմ թէ «Ես պահէի զնոսս յանուն զո, որով ետուրն ինձ, եւ պահեցի. եւ ոչ ոք ի նոցանէ կորեաւ, բայց որդին կորստեան» (Յովհ. Ժե 12): Ահա ուրիշ վկայութիւն մը եւս Քրիստոսի խօսքերէն. «Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչեւ զմուռնելու իւր մեռնայն: որ հաստատայ ի նա՝ մի՛ կորիցէ, այլ ընկալցի զկեանս յաւիտեականս» (Յովհ. Գ 16): Այս խօսքերէն կարելի է հետեւեցնել թէ ի Քրիստոս հաստատը ճանապարհ է փրկութեան. սակայն կարելի չէ եզրակացնել թէ մահը հաստատեցեալ կրնայ հասնիլ փրկութեան, որովհետեւ բոլոր հաստատեալներն ալ արդարութիւն չունին:

37. ՄԱՐԳՈՑ ՓՐԿՈՒԹԻՒՆԻՆԸ. Բոլոր մարդոց փրկութեան մասին Աստուծոյ կամքին համար ուրիշ վկայութիւններ ալ ունինք Ս. Գրքին մէջ. անոնցմէ մի քանին միայն յառաջ կը բերենք: «Իստ արարէք ընդ իս և ընդ այդի իմ: Զի՞նչ ինչ առնել էր այլուս իմում, եւ ես ոչ արարի նմա. մնացի զի բերցէ խաղող՝ եւ երեք փուշ» (Եսայի Ե 4): «Կենդանի եմ ես, առէ Ադոնայի Տէր, ոչ կամիմ զմահ ամբարշտին, որպէս զդառնալ սմբարշտին ի շար ճանապարհէ իւրմէ եւ կեալ» (Եղկ. 1Գ 11): «Եւ արդ աղաչեմ նախ քան զամենայն առնել աղօթս, խնդրուածս, պաղատանս, զոհութիւնս վասն ամենայն մարդկան, . . . զի այն է բարի եւ ընդունելի առաջի փրկչին մերոյ Աստուծոյ, որ զամենայն մարդիկ կամի զի կեցցեն եւ ի դիտութիւն ճշմարտութեան եկեցցեն» (Ա Տմթ. Բ 1-4): «Ոչ յամեցուցէ Տէր զաւետիսն, որպէս ոմանք յամբ համարին, այլ երկայնամիտ լինի առ ձեզ, քանզի ոչ կամի եթէ ոք կորիցէ, այլ զամենեցուն հասանել յապալխարութիւն» (Բ Պեա. Գ 9):

Արդ, այս բոլոր վկայութեանց մէջ չկայ մեկնողական փոստ մը որ ցոյց տայ թէ մարդոցմէ ոմանց համար է որ կ'ընուի թէ Աստուած կ'ուզէ փրկել զիրենք. բոլոր փաստեքը համազօր են արտասայտելու համար թէ խօսքը բոլոր մարդոց վրայ է ընդարձակագոյն

առուձով, եւ կամքի վրայ՝ ճշմարիտ առուձով, միայն բացառութեամբ երբեմն անդործոն եւ երբեմն պայմանական կամքի:

Ունինք նաեւ ոչ նուազ յայտնի վկայութիւններ, հաստատող թէ Քրիստոսի մահը եւ փրկագործութիւնը եղան ամբողջ մարդոց համար ընդարձակագոյն առումով: «Որպէս միոյն յանցանօք յամենայն մարդիկ դատապարտութիւն, նոյնպէս եւ միոյն արդարութեամբն յամենայն մարդիկ արդարութիւն կէսաց» (Հռոմ. Ե 18), ուր կը յայտնուի թէ Քրիստոսի փրկագործութեան ընդարձակութիւնը նոյնքան է, որչափ եղած էր Աղամայ մեղքին ընդարձակութիւնը: «Զի եթէ մին փոխանակ ամենեկուն մեռաւ, ապա ուրեմն ամենեւեբան մեռեալ էին. եւ ի վերայ ամենեցուն մեռաւ» (Բ կորնթ. Ե 14): «Իս է բաւութիւն մեղաց մերոց, եւ ոչ թէ մերոցն միայն, այլ եւ ամենայն աշխարհի» (Ա Յովհ. Բ 2): «Ենկն որդի մարդոյ կեցոյցանել զկորուսեալին» (Աստթ. ԺԼ 11):

38. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ. Քիչ են այս ճշմարտութեան զմ յարուցուած առարկութիւնները, հետեւաբար ժամանակ շնոր ուղեր տալ յառաջ բերելով հակառակորդներուն խօսքերը: Բաւական լինի միայն զիտնալ թէ երբ նախասահմանականները կ'ուղէին հաստատել թէ Աստուած կ'ուղէ եւ կը կատարէ մարդոցմէ ոմանց միայն: փրկութիւնը, եւ շուրբ բոլոր մարդոց փրկութիւնը առհասարակ, միւս կողմէ ուրիշներ կ'ըսէին: Թէ ամէն մարդ կարող է ուղի եւ կատարել իր փրկութիւնը, առանց պէտք ունենալու աստուածային շնորհաց բարի գործեր կատարելով: Ս. Հայրերը կը պնդէին այս մոլորութեանց զմ էւ յառաջ կը բերէին վկայութիւններ Ս. Գիլբէրն, որոնցմէ կը յայտնուէր թէ առանց աստուածային շնորհաց մարդիկ չեն կրնար կատարել իրենց փրկութիւնը եւ անհրաժեշտօրէն պէտք ունին աստուածային շնորհաց: Շատ կողմերով նախասահմանականներու այս կարծիքին նման է Բողոքականներուն, որոնք ի Քրիստոս հաւատքին մէջ կը ճանչնան նախասահմանութեան անօրէշ պ նշանը փրկուելու, եւ կը վարդապետեն թէ հաւատացեալները այլեւս պէտք չունին արգարու-

թեան գործոց եւ օրէնքի պահպանութեան՝ փրկութեան հասնելու համար: Անոնք իրենց խօսքերուն ի հաստատութիւն յառաջ կը բերեն Պողոսի այն խօսքերը, որոնցմով ան կը պնդէ Հին Օրէնքի ծրարական պատուիրաններու անդատակարութեան եւ աւելորդութեան վրայ, եւ այդ խօսքերը չարաչար իմացումով կը հասկնան ամէն բարոյական օրէնքներու անպիտանութեան վրայ:

39. ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆ ՆԱԽԱՍԱՀՄԱՆՈՒԹԵԱՆ. Ի յրում: այս խօսքերուն եւ այս ըսուածները լուաղոյն: կերպով հասկնալու համար, հակիրճ տեղեկութիւն մը տանք Ուղղափառ Եկեղեցոյ ընդունած նախասահմանութեան վարդապետութեան վրայ:

Նախասահմանութիւն է նախագիտութիւնը եւ նախապարտատուութիւնը Աստուծոյ բարեբարութեանց, որոնցմով կը փրկուին անոնք որոնք կը փրկուին: Ինչպէս կը յայտնուի այս սահմանումէն, նախասահմանութիւնը Աստուծոյ միտքին եւ կամքին գործողութիւն է միանգամայն: Վստիղի Աստուած նախասահմանութեամբ ոչ միայն առաջուց կը ճանչնայ անոնք որ փրկութեան պիտի հասնին, այլ նաեւ կը նախակարգէ եւ կը նախապարտաստէ իր բարեբարութիւնները, այլ: քի շնորհներ անոնց համար՝ որոնք փրկութեան պիտի հասնին:

Նախասահմանութիւնը կը բաժնուի բաւականի և անբաւականի: Այդ բաժանումին արմատը կը գտնուի նախասահմանութեան նըպատակին մէջ, որ է՝ անմիջաբար՝ ընտրութիւն շնորհաց մէջ, եւ վերջաբար՝ ընտրութիւն փառքի մէջ: Նախասահմանութիւնը բաւական կը կոչուի երբ միանգամայն կը պարունակէ թէ՛ շնորհաց եւ թէ՛ փառաց ընտրութիւնը. իսկ անբաւական կ'ըսուի՝ երբ է ընտրութիւն փոռաց միայն: Անբաւական կը կոչուի ան ո՛չ թէ որովհետեւ փառք անբաւական է, այլ որովհետեւ նախասահմանութեան դադափառը հաստատուած ըլլալով ճրբիրաչիւ ընտրութեան վրայ, կրնանք ամենայն բաւականութեամբ հաստատել թէ շնորհաց եւ փառաց նախասահմանութիւնը ճրբար է, մինչ անբաւական ենք հաստատելու թէ փառքի ընտրութիւնը առանձնապէս ճրբատուր է: Փառքը միշտ կը համեմատուի վարձ-

քի եւ պատկի հետ, ու Պօղոս կ'ըսէ. «Եթէ մարտիկ որ իցէ, ոչ պատկի, եթէ ոչ բառ օրինին մարտիցէ» (Բ ՏՄԹ. Բ 5): Ասկէ կը հետեւի թէ փառքի ընտրութիւնը ինքը միակը ձրբարար չէ, այլ կապուած է մարդուն ազատ գործակցութեան հետ:

Ըստ այսմ, նախասահմանութիւնը կը բաժնուի երկուքի, որոնցմէ մին կը կոչուի վերացական, «գլխաման», «յառաջին ներգործութեան», «ի սկզբան», «ի պատճառի», եւ արմատական. իսկ երկրորդը՝ թանձրացեալ, «ի կատարման», «յերկրորդ ներգործութեան», «յեզրին», «յինքեան», եւ կերպական: Առաջինն է փրկութեան կոչուիլը, երկրորդն է փրկութեան հասնիլը, ու հնար չէ այս երկրորդը համարել Աստուծոյ մի միակ շնորհաց արդիւնք, առանց ուրանալու մարդուն ազատութիւնը եւ առանց ջնջելու դադափարը մարձքի եւ պակաս, որ բոս Ս. Գրոց՝ կը տրուի փրկութեան հասնողին:

40. ՆԱԽԱՍԱՀՄԱՆՈՒԹԵԱՆ ՎԱՐԳԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ. Ինչ որ հաւատքի ստուգութեամբ ստոյգ է նախասահմանութեան մասին, սա է թէ կայ Աստուծոյ կողմէ տնօրինուած նախասահմանութիւն մը, թէ հաստատուն եւ ստոյգ է ան Աստուծոյ կողմէ, եւ թէ անստոյգ եւ անհաստատ է ան մարդուն կողմէ:

Այս ճամբարութիւններուն առաջինը կը յայտնուի Քրիստոսի խօսքերէն. «Եկաջ, օրհնելալք Հօր իմոյ, ժառանգեցէք զպատրաստեալ ձեզ զարթալութիւնն ի սկզբանէ աշխարհի» (Մատթ. ԻԵ 34) եւ Պօղոսի խօսքերէն. «Ձորս յառաջագոյնն հրաւիրեաց...» (Հռոմ. Ը 30), «Որպէս ընտրեաց զմեզ նովաւ յառաջ քան զինեկն աշխարհի, լինել մեզ սուրբս անարատս առաջի նորա սիրով» (Եփես. Ա 4):

Երկրորդը՝ թէ ստոյգ եւ հաստատուն է նախասահմանութիւնը Աստուծոյ կողմէ, յայտնի է Քրիստոսի սա խօսքերէն. «Ոչխարք իմ ձայնի իմում լսեն, եւ ես ճանաչեմ զնոսա, եւ զինի իմ զան. եւ ես տամ նոցա զկեանքս յաւիտեանականս, եւ մի՛ կորիցեն յաշտեան, եւ մի՛ որ յախաւկեսցէ զնոսա ի ձեռաց իմոց» (Յովհ. Ժ 27-28):

Երրորդը՝ թէ անստոյգ եւ անհաստատ է մարդուն կողմէ՝ կը հստակուի Պօղոսի խօսքէն. «Հաւատովք հաստատեցար, մի՛ հպարտանար՝ այլ երկիր» (Հռոմ. ԺԱ 20): «Որ համարիցի հաստատուն կա՛ր՝ զգուշ լիցի, զուցէ անկանիցի» (Ա Կորնթ. Ժ 12): «Ահիւ եւ թողութեամբ զանձանց փրկութիւնն գործեցէք» (Փիլիպ. Բ 12):

41. ԽՈՏԱԿԱՆՆԵՐՈՒՆ ԿԱՐԴԻՔԸ. Ս. Գրոց վկայութիւններով հաստատել վերջինչ որ ուղղափառ մարդապետութիւնը կը ստրկեցնէ, կը մնայ մեզի խօսիլ աստուածային նախասահմանութեան կերպին մասին յայտնուած կարծիքներուն վրայ:

Արդ, այս մասին եւս կրկին են կարծիքները. ոմանք կ'ըսեն թէ Աստուած յառաջագոյն ընտրեց փառքի նախասահմանուածները, զատելով զանոնք նախամարդուն մեղքով կորստուածներուն հասարակ խումբէն, եւ ձրի, փառքի նախասահմանուածներուն համար կարեւոր շնորհներ առատաձեռնեց: Ուրիշներ կ'ըսեն թէ յառաջագոյն ընտրեց շնորհքի նախասահմանուածները, եւ յետոյ շնորհաց բարի կամ չար կիրառութեան նախազխտցուած մարդեաց համեմատ նախասահմանեց եւ փառքի:

Առաջինները խոստականներն են, եւ իրենց ենթադրութիւնը կը կոչուի նախասահմանութիւն յինքեան կամ կերպական: Երկրորդներն են Յարմարականները, որոնց ենթադրութիւնը կը կոչուի նախասահմանութիւն ի պատճառի կամ արմատական. այս երկրորդ կարծիքին կը հետեւինք մենք ալ:

Ստատականները ի պատասխանութիւն իրենց կարծիքին յառաջ կը բերեն Ս. Գրոց կարգ մը խօսքեր: «Ձայս լուեալ հեթանոսացն ուրախ լինէին եւ փառաւոր առնէին զբանն Տեսան, եւ հաւատացին որք է ին կարգեալ ի կեանսն յաւիտեանականս» (Գործք. ԺԳ 48): «Ոչ եթէ զուք ընտրեցէք զիս, այլ ես ընտրեցի զձեզ, զի զուք երթալցէք եւ պտղաբեր լինիցիք» (Յովհ. ԺԵ 16): «Որպէս ընտրեաց զմեզ նովաւ յառաջ քան զինեկն աշխարհի, լինել մեզ սուրբս եւ անարատս առաջի նորա սիրով. յառաջագոյն սահմանեաց զմեզ յորդեգրութիւն ի ձեռն Յիսուսի Քրիստոսի ի նոյնն ըստ հաճութեան կամաց իւրոց» (Եփես. Ա 4-5):

«Զի մինչև եւ ծնեալ էին եւ մինչև եւ բարի ինչ կամ յոր գործեալ էր, զի ըստ ընտրութեան յառաջագործութիւնն Աստուծոյ հաստատուցի, ոչ ի գործոց, այլ յայնմանէ որ կոչեացն, ասացաւ նմա թէ՛ երէցն կրտսերագոյն ծառայեցէ, որպէս եւ գրեալ է թէ՛ դՅակոբ սիրեցի եւ զԵսաւ ստեցի» (Հռոմ. Թ 11-13) :

Այս վկայութիւններն, որոնց մէջ կը հաստատուի թէ նախասահմանութիւնը «ի կեանս յաւիտեական» է, թէ ընտրելիները «ի լինել սուրբ» են, և ոչ թէ սուրբ էին, թէ՛ ո՛չ «ի գործոց», այլ կոչումէն է փառքը, Սոստականները կ'եղբակացնեն թէ նախասահմանութիւնը «յինքեան» է եւ «անմիջական ի փառս» :

42. ՎԿԱՅՈՒԹԵԱՆՅ ՔԱՅԱՏՐՈՒԹԻՒՆԸ .

Սակայն ի դէպ է ցոյց տալ թէ ոմանք անոնցմէ որոնք հաւատացին Պողոսի Պիսիդեան Անտիոքի մէջ երկրորդ քարոզութեան ատեն, նախասահմանուած չէին փրկութեան փառքի, այլ միայն ի Քրիստոս հաւատքի կեանքի, եւ թէ Քրիստոսի ընտրածներէն բոլորն ալ նախասահմանուած չէին փառքի, որովհետեւ անոնց մէջ էր նաեւ կորստեան որդին, թէ բոլոր եփեացիները, որոնց կը գրէր Պողոս, պիտի չհասնէին փրկութեան, եւ թէ այն կոչումը որուն մասին Պողոս կը խօսի Հռովմայեցիներուն, Աւետարանի հաւատքին կոչումն էր միայն եւ ոչ թէ անխտիր բոլոր Հռովմայեցիներուն համար փառքի կոչում : Ուստի եւ յառաջ բերուած այդ վկայութիւնները չեն կրնար սպառնացանել փառքի անմիջական կոչում : Տարբեր ինդիք՝ եթէ ուղուի ըսել թէ մարդուն ազատ գործողութեան արդիւնքներուն մէջ ալ կը պարունակուի արդէն աստուածային զօրութեան շնորհը : Եւ ասիկա ուղիղ չըլլար :

43. ՅԱՐՄԱՐԱԿԱՆՆԵՐՈՒՆ ԿԱՐԾԻՔԸ .

Աւելի բացայտտ են վկայութիւնները, զորս Յարմարակները յառաջ կը բերեն ի պաշտպանութիւն իրենց կարծիքին, որ է նախասահմանութիւն արմատական, «անմիջական ի շնորհս եւ ի պատճառի ի փառս» : Զրի նախասահմանութեան ձրի աստուածային կարգը բացայտտ խօսքերով կը ներկայացնէ Պո-

ղոս, երբ կ'ըսէ . «Բայց դիտե՛ք եթէ որոց սիրենն զԱստուած, յամենայնի գործակից լինի ի բարին» որք հրաւիրանաւն կոչեցան : Զի զորս յառաջն ճանաչէ՛ր՝ յառաջագոյն հրաւիրեաց կերպարանակից լինել պատկերի Որդւոյն իւրոյ, զի եկեցի նա անդրանիկ ի մէջ երթարց բազմաց : Եւ զորս յառաջագոյն հրաւիրեաց՝ զնոսին եւ կոչեաց՝ . եւ զորս կոչեացն՝ զնոսին եւ արդարացոյց . եւ զորս արդարացոյցն՝ զնոսին եւ փառաւորս արար» (Հռոմ. Ը 28-30) : Ի դէպ պէտք է աւելցնել նաեւ նախընթաց խօսքերը . «Եթէ որդիք, ապա եւ ժառանգք, ժառանգք Աստուծոյ եւ ժառանգակիցք Քրիստոսի . եթէ չարչարանաց կցորդ լինիմք, եւ փառացն հաղորդ լինելոց յանիք» (Հռոմ. Ը 17) : Այս խօսքերուն մէջ յայտնի կը տեսնուի թէ ստուածային ընտրութիւնը փառքէն չէ որ կը սկսի, այլ հրաւերէն եւ որդեգրութենէն, և արդարացումէն եւ չարչարանաց կցորդութենէն ետք կոչեցեալը կը հասնի փառքի՝ Աստուծոյ յառաջագոյն ճանչցուելուն համեմատ :

44. ԴԱՐՁԵԱԼ ՅԱՐՄԱՐԱԿԱՆՆԵՐՈՒ ԿԱՐԾԻՔԸ .

Այս միտքով է որ դատաստանի օրուան նկարագրութեան մէջ, «Եկայք օրհնեալք Հօր իմոյ՝ երանութենէն վերջ անմիջապէս կը յարէ դատաւոր Քրիստոս . «Զի քաղցեայ եւ ետուք ինձ ուտել» (Մատթ. ԻԵ 34-35), և «Երթայք յինէն անիծեալք» անէծքի խօսքն վերջ կը յարէ . «Զի քաղցեայ եւ ոչ ետուք ինձ ուտել» (Մատթ. ԻԵ 41-42), պարզապէս ըսել ուզելով թէ «պատրաստեալն է՛նք արքայութիւն ի սկզբանէ աշխարհի» եւ «Հնոր յախեանական պատրաստեալ ստանանայի եւ Հրեշտակաց նորա» պատրաստուած են ազատ գործերուն արդիւնքներուն նախազիտութեամբ, եւ ոչ թէ որեւէ գործի նախատեսութենէ առաջ :

Նմանապէս Պողոսի սա խօսքերուն մէջ, «Զոր սկին ոչ ետես եւ ունին ոչ լուաւ և ի սիրտ մարդոյ ոչ անկաւ», պատրաստեաց Աստուած սիրելեաց իւրոց» (Ա. Կորնթ. Բ 9), կամ յայտնագոյն եւս՝ «սիրողաց իւրոց» ըստ այլոց թարգմանութեանց, յայտնապէս կը տեսնուի թէ պատրաստուած փառքին հիմք հաստատուած է անոնց զԱստուած սիրելուն վրայ : Ուստի իրաւամբ կ'ըսէր Պետրոս .

«Վասնորոյ եղբարք, առաւել փութասջիբք, զի բարեացն գործովք հաստատուն դձեր կոչումն եւ զընտրութիւն պահիցիք» (Ք Պետ. Ա 10) :

45. ԵԶՆԻԿԻ ԽՕՍՔԵՐԸ . Ի Հաստատութիւն Յարմարական Ենթադրութեան կարծեաց, զոր մենք եւս քան միւսը կը դերպասեմք, յառաջ կը բերենք Հոս մեր Եզնիկին խօսքը . «Կանխաւ դիտաց զՅակոբայ՝ թէ առաքինի լինելոց է, եւ զԵսաւայ՝ թէ յանւորտանութիւնս կործանելոց է . եւ վասն այնորիկ մինչ չեւ ծնեալ էին, եւ մինչ չեւ մինչ բարի կամ չար գործեալ էին, ասէ . «ըզՅակոբ սիրեցի եւ զԵսաւ ատեցի . . » : Դարձեալ եւ զԵրեմիա յառաջագոյն նկատեալ՝ ասէ . «մինչ չեւ նկարեալ էիր յորովայնի, ծանինի զքեզ» : Ծանեայ զքեզ, ասէ, զի ցուցցէ թէ յառաջագոյն դիտէր թէ որպիսի ոք լինելոց է . եւ զորչմեաց զնա ընդ սուրբս այնու՝ զոր ասէ, թէ «մինչ չեւ ելեալ էիր յարզանդէ, սրբեցի զքեզ, եւ մարգարէ ազգաց ետու զքեզ» : Նոյնպէս եւ զՍամսէլ եւ զՅովհաննէս եւ զՊաւլոս . որպէս եւ ասէ իսկ՝ թէ «ընտրեաց զիս յորովայնէ մօր իմոյ աւետարանի զմիտին իւր ինեւ» . եւ զամենայն իսկ սուրբս, որպէս ասէ առաքեալ՝ թէ «զորս յառաջագոյն ճանաչէր, յառաջագոյն սահմանեաց կերպարանակից լինել պատկերի Որդւոյն իւրոյ» (Եղծ Ալանդոց, Գիբք Ք, Գլխ. ԺԶ, ԺԷ) :

46. ՆԱԽԱՍԱՀԻՄԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌԸ . Նախասահմանութեան մասին ուղղափառ լարդպետութիւնը աւելի բացայայտելու համար կ'աւելցնենք քանի մը խօսք նախասահմանութեան պատճառներուն և արդիւնքներուն վրայ :

Պատճառը չորս տեսակներու կը բաժնուի . արդիւնարար՝ որ եւ պատճառական, վախճանական, կերպական՝ որ եւ արտաքին արդիւնական, եւ գործնական՝ որ եւ ներքին արդիւնական : Այս վերջինը մարդուն գործերը են, բայց ոչ բնական կարգի, այլ՝ գերբնական կարգի մէջ արդիւնացած գործեր, և բնական գործին գերբնական կարգ ելլելը կը կատարուի շնորհաց միջոցաւ . իսկ շնորհը Աստուծոյ ձրիատուր պարգևներն են, և այդ ձրիատուր շնորհները տրուած ըլլալով Գը-

րիստոսի փրկագործութեան համար, Քրիստոսի գերբնական արդիւնքները կ'ըլլան նախասահմանութեան կերպական կամ արտաքին արդիւնական պատճառը : Իսկ արդիւնարար պատճառը այն է որ կը կարգէ գործին լրումը, նախապարտատեալ բոլոր տարրերէն ետքը . ու ատիկա միայն եւ միայն Աստուած կրնայ ըլլալ : Իսկ վարձանական պատճառն է նպատակը որուն կը դիմէ գործը վերջնապէս, եւ այդ՝ Աստուծոյ փառքն է, որուն : կը դիմեն եւ զոր կը դիտեն Աստուծոյ բոլոր զործերը :

Իսկ նախասահմանութեան արդիւնքը պիտի լինին այնպիսի գործեր, որոնք կարող ըլլան նախասահմանութեան արդիւնաւոր պատճառէ : Ճաղերով, դիմել զէպի անոր վարձանական պատճառը : Այդ արդիւնքները ստորճանարար բաժնուելով, սա չորսն են . հրաւէր, կոչում, արդարացում եւ փառաւորում, զորս յանուանէ կը յիշատակէ Պողոս վերեւ յառաջ բերուած խօսքին մէջ . «Եւ զորս յառաջագոյնս հրաւիրեաց, զնոսին եւ կոչեաց . եւ զորս կոչեացն՝ զնոսին եւ արդարացոյց . եւ զորս արդարացոյցն զնոսին եւ վառաւորս արար» (Հոռծ. Ը 30) : Հրաւէրը բոլոր արտաքին բարիքներն են, եւ չարիքէն յառաջ եկած բարիքները, ինչպէս ապաշխարութիւն՝ մեղքերէ, համբերութիւն՝ վիշտերէ : Կոչումն է շնորհքի եւ ուղիղ հաւատքի հասնիլը : Արդարացումն է սքողութեան դալը եւ անոր մէջ զօրանալը խորհուրդներու եւ բարի գործերու ազդեցութեամբ . փառաւորումն է հասնիլը վերջնական արդարութեան եւ արդարաց վարքին, որ յաւիտեական փրկութիւնն է :

47. ՆԱԽԱՆԱՐԳՈՒԹԵԱՆ ԽՄԱՍԸ . Նախասահմանութիւն բառը միշտ կը կիրարկուի բարի միտքով, իբրեւ նախապէս սահմանուած լինիլ ի փրկութիւն : Իսկ նախապէս կորուստի սահմանուած լինիլը կ'ընտի նախարարութիւն կամ պարզապէս անարգութիւն :

Ինչ որ ըսուեցաւ նախասահմանութեան վրայ, նոյնը կ'իմացուի նաեւ հիմնապէս եւ ընդհանրապէս նախասարգութեան վրայ . սակայն աւելորդ չէ աւելցնել թէ ինչ ինչ մասնաւոր բացատրութիւններ կան :

Երեք են Աստուծոյ կողմէ նախանարգութեան գործողութիւնները: Թոյլատրութիւն յանցանաց, դատում շնորհաց, վճիռ դատապարտութեան: Այս երեք գործողութիւնները կը նկատուին իրրեւ հեռաւոր և անուղղակի պատճառները նախանարգութեան, իսկ մերձաւոր և ուղղակի պատճառը կը մնայ միշտ մարդկային ազատութեան շար գործը, որ մեզքն է: Ուրիշ բացատրութեամբ, կարելի չէ բռնի թէ Աստուած է մարդուն անարգութեան դրական պատճառը:

Խնդիր է միայն թէ հնա՞ր է դԱստուած նկատել իրրեւ բացասական պատճառ գատապարտութեան: Անոնք որ թէ Աստուծոյ դիտութեան և թէ նախասահմանութեան մէջ խոտական դրութեան կը հետեւին, կերպով մը կը թուին յանկիւյ ալք եղբակացութեան և բնդունիլ այդ բանծեւր: Բայց յարմարական դրութեան աչակերտները, ինչպէս և մենք, որեւէ յարկ չենք տեսնող այդպիսի բացատրութեան մը՝ այն համոզումով և տեսութեամբ թէ ինչպէս նախասահմանութեան, նոյնպէս և նախանարգութեան գործոց մէջ մարդուն՝ Աստուծմէ նախատեսուած ազատ գործերն են միշտ հիմ աստուածային վճիռներու:

48. ԵՆՈՐՀԱՅ ԶՕՐՈՒԹԻՒՆԸ. Սակայն նկատելի է թէ անհար չէր որ Աստուած տար աչակիսի զօրաւոր շնորհներ, որոնցմով մարդ մեղքի մէջ չիյնար, կամ այնպիսի շընորհներ՝ որոնցմով մարդ կարենար մեղքէն ետ դառնալ: Արդ, եթէ Աստուծոյ համար անկարելի չէ այդպիսի բան մը ընելը, բայց նորէն չընէր այդպէս, և այդպէս չընելուն համար այ շատեր կը դատապարտուին, պէտք է գտնել թէ ինչ է այդպէս վարուելուն պատճառը:

Աստուածարաններէն ոմանք զայդ կը բացատրեն սկզբնական մեղքով, ուրիշներ՝ չընորհաց պակասութեան կամ զլացման վրայ կը ձգեն զայն, իսկ ուրիշներ՝ աստուածային բացարձակ կամբք: Ըստ մեզ, սակայն, ոչ միայն աւելորդ՝ այլ ևս յանդուգն գործ է մտնել այդպիսի գննութեանց մէջ, քանզի «առանց քննելոյ են դատաստանք նորա, և առանց գննելոյ են ճանապարհք նորա. զի ո՞վ զիտաց զԻտս Տեառն, կամ ո՞վ խորհրդակից

եղև նմա, կամ ո՞վ ետ նմա փոխ և առնուցու փոխարէն ի նմանէ» (Հոտ. ԺԱ 33-34): Մենք պէտք է բաւականանաք Հաստատելով ուղղափառ վարդապետութիւնը, և ցոյց տալով նոյն վարդապետութեան իմաստն ու մեկնութիւնը ի մտին նախանարգութեան:

Ուստի բաւական ըլլայ զիտնալ, թէ՛ ընդդէմ հին նախասահմանականներու և թէ նորերուն՝ Բողբականիներուն, թէ Աստուած իր բացարձակ և վճողական կամբքով չէ որ մարդերէն ոմանք փառքի և ուրիշները կորուստի կը սահմանէ, առանց ազատ մարդուն որչէ՛ մէկ արժանիքն կամ յանցանքն. այլ Աստուծոյ կամբք Հաստատուած է մարդուն նախապիտոյուած գործերուն վրայ:

49. ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ՍԿՁԲՈՒՆՔ. Այս ճշմարտութիւնը Հաստատելու համար, Ս. Գիրքին մէջ պարզ և յայտնի կերպով ցոյց տրուած երեք վկայութիւններ կան:

Նախ՝ թէ Աստուած չուզեր մարդուն հոգեկան մահը. «Զի Աստուած զմահ ոչ արար և ոչ ինդոյ ընդ կորուստ կենդանեաց» (Իմս. Ա 13): «Զի սիրէ զամենայն ինչ որ է, և ոչ վարչի յոմեքէ, յորոց արարեր, զի ոչ եթէ առ առիկ Հաստատեցեր ինչ» (Իմս. ԺԱ 25):

Երկրորդ՝ թէ Աստուած երբեք չուզեր մեղաւորին կորուստը. «Միթէ կամելով կամ միցի՞մ զմահ մեղաւորին առ Տէր Տէր՝ որպէս զդառնայ նորա ի շար ճանապարհէ և կեայ» (Եղկ. ԺԸ 23): «Ոչ յամեցուցէ Տէր զաւետիսն որպէս ոմանք յամր համարին, քանզի ոչ կամի եթէ որ կորիցէ, այլ զամենեցուն Հասանել յապաշխարութիւն» (Բ. Պետ. Գ 9):

Երրորդ՝ թէ մեզքն է միայն պատճառը Աստուծոյ բարկութեան՝ կորստեան որդիին վրայ. «Իսկ որ ի հակասակութենէ անտի են և ապստամբք ի ճշմարտութեանն և զհետ երթեալ զանիրաւութեան՝ բարկութիւն և սրտմտութիւն, նեղութիւն և անձկութիւն ի վերայ ամենայն մարդոյ որ գործէ զար» (Հոտմ. Բ 8-9): «Երթայք յինէն, անիծեալք, ի հուրն յախեռնական, որ պատրաստեալ է ստատնայի և Հրեշտակաց նորա, զի քաղցեայ և ոչ ետուք ինձ ուտել, ծարաւեցի և ոչ արբուցէք զիս. որովհետև ոչ արարէք

միում ի փոքրկանցս յայսցանէ եւ ոչ ինձ ա-  
բարէք» (Մատթ. Ին 41, 42, 45) :

Այս պայծառ խօսքերը բաւական են բա-  
ցատրելու համար ի դիմաց Աստուծոյ մար-  
դարէնիքն եւ առաքեալներէն բուռած ինչ  
ինչ վճռաւորաւ խօսքերը, կամ յայտնելու  
համար աստուծային շնորհաց մեծութիւ-  
նը, եւ կամ իբրեւ ահացուցիչ խրատով ըզ-  
րպատացնելու համար ամբարիշտները :

ՅԱՂԱԳՍ ԽՈՐՀՐԴՈՅ ԱՄԵՆԱՍՈՒՐԻ ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱՆ

51. Հայաստանեայց Ուղղափառ Եկեղե-  
ցին Երրորդութեան մասին իր դաւանութիւ-  
նը կ'արտայայտէ սա օրհնարանութեամբ .  
«Երեք անձինք եւ մի բնութիւն, մի Աստու-  
ածութիւն, զբնդ խոստովանիմք յաւելս Սուրբ  
Երրորդութիւն» : Իսկ իր պարզարանեալ դա-  
ւանութեան հանդանակը մէջ նմանապէս կը  
խոստովանի . « Հաւատամք զԵրրորդութիւն  
Սուրբ, մի բնութիւն, մի Աստուածութիւն,  
ոչ երեք Աստուածք, այլ մի Աստուած, մի  
կամք, մի թաղարարութիւն, մի իշխանու-  
մբն : աբարիչ երևեալաց եւ աներևութից» :  
Այդ դաւանութեան մէջ է որ բացայայտ խօս-  
բերու ճևտ կը գտնուի նաև Երրորդութիւն  
բառը, որ թէև չկայ Նիկիական հանդանա-  
կին մէջ, բայց ատով է որ մեր առջին Լու-  
սաւորիքը կնքեց հանդանակը՝ րսելով . « Իսկ  
մեք փառաւորեցուք որ յառաջ քան զյաւիտ-  
եանն, երկիրպագանելով Սրբոյ Երրորդու-  
թեան Հօր եւ Որդու եւ Հոգւոյն Սրբոյ» :  
Լուսաւորիչ նոյն թառով է որ կը սկսի Յա-  
ճարարատուք . «Մի է բնութիւն եւ զոյու-  
թիւն Ամենասուրբ Երրորդութեան եւ մի է  
ինքնութիւնն եւ ոչ յայլմէ զոյութեանն» :

Արդ, այս Երրորդութիւն բառը, որով  
մենք կը բացատրենք Աստուածութեան մա-  
սին դաւանուած քրիստոնէական խորհուրդը,  
եւ որ, ինչպէս տեսանք, սկիզբէն՝ Ս. Լու-  
սաւորիչէն նոյնիսկ գործածուած ունինք Ե-  
կեղեցւոյ մէջ, ուրիշ լեզուներու մօտ թիչ մը  
տարբեր ձևով կը գտնուի : Մեր բառը կազ-  
մուած է վերացական անանցումովը թուա-  
կան անունի կարգին, զոր ոմանք տառական  
կը կոչեն, այսինքն երբք, երբորդ, երբօր-  
դութիւն . մինչ ուրիշ լեզուներու մէջ նոյն  
բառը կազմուած է վերացական անանցում-

50. ԳՆՈՒԽԻՆ ՓԱԿՈՒՄԸ . Աստուծոյ  
միտքին եւ Աստուծոյ կամքին վերաբերեալ  
այս երկու կարեւոր խնդրոց մասին բաւական  
համարելով այսքանը համառօտարար, իբրև  
փոքրիկ ճաշակ մը աստուածային ոտորոզու-  
թեանց վրայ եղած ընդարձակ խնդիրներէն,  
սլոթանք ինչ ինչ բացատրութիւններ տալ  
այժմ ամենասուրբ Երրորդութեան խորհուր-  
դին վրայ :

մի թուական անունի խումբին, ինչպէս եթէ  
հայերէն բռնիք երբք, երբալ, երբակու-  
րիւն : Բայց հաս պէտք չունինք խօսելու ո՛չ  
անանցումներու գորութեան եւ ո՛չ ալ բառա-  
կաւորակո՛ւ տարբերութեանց մասին, որով-  
հետև մարդասերութեան իմաստը բոլոր  
քրիստոնեաները նոյն կերպով է որ կ'արտա-  
յայտեն :

52. ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱՆ ԻՄԱՍՏԸ . Ուղղա-  
փառ Եկեղեցին Երրորդութեան անու-  
նով կը դաւանի թէ Աստուածութիւնը, որուն  
մէկ լինիլը ցարդ ցոյց տուինք թէ՛ բնական  
եւ թէ՛ տեսական : աստուածարանութեամբ՝  
առանց ոչ մէկ կերպով կորոնցնելու այն ա-  
մէնը որուն մասին խօսեցանք եւ զոր ցոյց  
տուինք վերաբերութեամբ Աստուծոյ զոյու-  
թեան, սակաւին իր մէջ ունի այնպիսի ինչ  
մտն այ՝ որով երեք է, բայց ո՛չ երեք տարբեր  
միութիւններ, այլ մէկ մը՝ երեքի մէջ . այն-  
պէս որ ո՛չ միութիւնը կը մերժէ երեքութիւ-  
նը եւ ո՛չ երեքութիւնը կը մերժէ միութիւնը,  
այլ երեք եւ մէկ է միանգամայն, կամ, աւե-  
յի յաւ բացատրելով, մէկ է՝ անբաժանելի  
եւ միանական միութեամբ երեքի մէջ :

Երկու ընելիք ունինք այժմ : Նախ հա-  
տատել քրիստոնէական յայտնութենէն այս  
խորհուրդին կամ զերբնական ճշմարտու-  
թեան ճշմարտութիւնը, եւ յետոյ բացատրել  
որ, այի հնար է, Երրորդութեան զազափարը,  
յաւկապէն խօսելով նաև երեքին վրայ եւ  
երեքին աննշուրթիւններուն վրայ : Բայց հը-  
նար չէ մտնել այս ցուցմունքներուն եւ բա-  
ցատրութիւններուն մէջ, առանց նախապէս  
տեղեկութիւններ տալու այն բառերուն մա-  
սին՝ զորս իմաստաւէրներն ու աստուածա-

բանները կը զործածեն էարանական զաղա-  
փարները բացայայտելու համար :

53. ԷՍԱՐԱՆԱԿԱՆ ԲԱՌԵՐ՝ Առաջին բառն է Էուփիւն : Էուփիւն ըսելով կը հասկցուի այն ինչը որոյ ամէն ինչ՝ է ինչ որ է . էուփիւնն է նախնական գաղափարը , զոր դրժուար է կատարելագոյն լուսարանել՝ վասնզի ամէն ինչ է՝ ինչ որ է : Լուսարանելու տեղ կուեկցնենք թէ էուփիւնը այն է որ առաջին անգամ կ'ըմբռնուի մտքին մէջ , որ հիմն է ամէն բանի , որ կայ ինչին մէջ եւ որ մէկ ինչը կը տարբորէ ուրիշ ամէնչէն :

Երկրորդ բառն է բնութիւն , որ մեր լեզուին մէջ յատուկ կու գայ բուն արմատէն . իսկ յատիներէնի մէջ իբր հոմանշական գործածուած բառը՝ nature, ըստ իր ծագման կը նշանակէ ծնութիւն եւ ոչ թէ բնութիւն : Սակայն իմաստի տեսակէտով մեծ տարբերութիւն չկայ , զի բնութիւն ըսելով կը ճանչնանք նաև գործելու սկիզբը նկատուած էութիւնը : Կրնանք ըսել նաև թէ էութեան մէջ անձնաւորուած զօրութիւնը կը կոչուի բնութիւն :

Երրորդ բառն է ինֆնութիւն , զոր երբեմն կը կոչեն նաև գոյացութիւն : Ինֆնութիւն կ'ըսուի այն , որով ինչ մը ուրիշի մը չի կարողի երբեք , ըլլալու համար ինչ որ է : Ուրեմն էութիւնը , իր անկախութեան մէջ նրկատուած , կը կոչուի ինֆնութիւն :

Չորրորդ բառն է գոյութիւն , որով ինչ մը կայ արդեամբք , և ըսի հնարաւոր մը չէ՝ գաղափարներու տրամաբանական աշխարհին մէջ , այլ իրապէս գոյակ է , կամ ինքնիրով գոյացած , այսինքն ինքնագոյ , եւ կամ՝ ուրիշին գոյացութիւն առած , այսինքն եղիւաւոր :

Այս չորս բառերը , Էուփիւն , բնութիւն , ինֆնութիւն եւ գոյութիւն , միշտ կը նշանակեն իրենց առումին մէջ բացարձակ ինչ մը : Այս բառերուն վրայ կրնայինք ակեցնել նաև իսկութիւն բառը , որ մեր լեզուին յատուկ է և ուրիշ լեզուներու մէջ չունենալով հոմանշանակ՝ միշտ չի զործածուի էարանական բառերու կարգին մէջ , թէև շատ ուժեղ է և իմաստալից : Ասկէ վերջ կու գան այն բառերը , որոնք մեր բացատրած բացարձակ գաղափարներուն կերպաւորութիւնը կը սկսին

արտայայտել . այսպէս , էութիւնը կամ բնութիւնը կամ ինքնութիւնը , որ եւ գոյացութիւնը , իր կերպաւորութեան մէջ կը կոչուի գոյաւորութիւն , եւ գոյութիւնը՝ իր կերպաւորութեան մէջ կ'ըսուի ենթակայութիւն , ու երբ ենթակայութիւնը բանական է , կը կոչուի անձ կամ անձնաւորութիւն :

54. ԳԻՏՈՂՈՒԹԻՒՆ ԲԱՌԵՐՈՒ ՎՐԱՅ . Հարկ է յիշեցնել հոս թէ այդ բառերուն նրանակութիւնը կը դնենք առ այժմ հետեւելու : արդի սոսիորական կիրառութեան , առանց նայելու այն տարբերութիւններուն՝ զորս կը գտնենք նախնեաց մօտ , թէ՛ զիտական է թէ՛՛ հասարակ դրուածքներու պարագային . տարբերութիւններ՝ զորս այժմ ալ ունինք , որովհետև տակաւին ո'չ ուսումնարանները , ո'չ ուսուցիչները եւ ո'չ ալ մասնաւորիները չեն կազմած միաձեւ դիտական բառարաններ :

Բառերու այս բացատրութիւնը տալէ վերջ , այլևս կրնանք ըսել թէ ինչ որ աստուածաբանութեան մէջ միակ է , անոր բացարձակ էութիւնը , ինֆնութիւնը և բնութիւնն է . իսկ ինչ որ աստուածաբանութեան մէջ երբեակ է , կերպաւորական է , այսինքն գոյաւորութիւնը , ենթակայութիւնը եւ անձնաւորութիւնը : Այս պատճառաւ եւս մեր դասանութեան սովորական ձեւն է «Երեք անձինք եւ մի բնութիւն» , եւ այս է որ մէկ բառով կ'անուանուի երրորդութիւն :

55. ԱՍՏՈՒԱՅԻՆ ԱՌՆՉՈՒԹԻՒՆՔ . Երրորդութեան՝ այսինքն մէկ բնութեան մէջ երեք անձերու վարդապետութիւնը հարկադրաբար իր ետեւէն կը բերէ մէկին՝ միւսէն զանազանութեան զաղափարները , որոնցմով հնար պիտի ըլլայ երեքութեան իրականացումը զանազանութեան եղելութեանց մէջ : Այդ զանազանութիւնները բեր իրարու դէմ դըրուելն , միանգամայն կ'ըսուին մէկէն առ միւսը յարաբերութիւններ , եւ կը կոչուին առընչութիւն , իբրեւ առ ինչ յարաբերութիւններ . ու երբ ենթակայութիւնը անշունչ չէ՝ որ ինչ կոչուի , այլ է բանական ենթակայութիւնը որ անձ կը կոչուի , այն ատեն առ ինչ յարաբերութիւնը ակելի ճշդութեամբ կը կոչուի առ անձ յարաբերութիւն : Աձանցումի նոյն

կանոնով կը կազմուի առանձնաւորութիւն բառը՝ առնչութիւն բառին տեղ : Սակայն սովորութիւնը պահեց առնչութիւնը բառը թէ՛ առ ինչ և թէ՛ առ անձն յարաբերութեանց համար : Ուստի նաեւ Աստուածութեան երեք անձերուն յարաբերութիւնները կը կոչենք առնչութիւններ :

Առնչութեանց մէջ զլիաւորն է մէկին՝ միւսէն լինելը, կամ, աւելի ճշգրտեամբ՝ իւրաքանչիւրին ինչո՞ւ յարաբերութիւնը . Իրի մը լինելութեան ինչո՞ւն կը կոչուի ըստ իրի, և ուրիշ բանի մը լինելութեան ինչո՞ւն կը կոչուի պատճառ : Սկիզբը ուրեմն ներքին է, և պատճառը՝ արտաքին . ու այս է սովորական կիրառութիւնը յատկանական յեղունակութեան : Սակայն մեր և Յուստոս մէջ ընչհանրադատ չէ՛ նշանակութեանց այս տարբերութիւնը և անխտիր երկու բառերն այ կը գործածենք երեք անձերու առնչութիւնը արտաստաստ համար, ու երկուսովն ալ հաստատարպէս կ'իմանանք Անբխիմ ինչու առնչութիւնը :

Ներքին ինչու առնչութեան, այսինքն ըսկզբնաւորութեան կերպերը սովորաբար չորս են . ծագում, իլում, ծնում, քիլում : Դժուար է ճշգրտ տարրորոշել այս չորս սկզբնաւորութիւնները, այսինքն ըսել թէ՛ ո՞րն է այն յատկութիւնը՝ որով մին չէ՛ միւսը : Մտնաւանդ որ չորս բառերն ալ ստեղծուած են՝ նշանակելու համար արարածական բնութեան արտաքին սկզբնաւորութիւնները, և փոխաբերական առումով է միայն որ ի կիր կ'առնենք դանտիք, արարչական բնութեան ներքին սկզբնաւորութիւնները արտաստաստ համար : Սովոր ենք ծագումը տալ յորսին, քիլումը՝ ջուրին, ծնումը՝ կենդանիին . իսկ ելումը անխտիր կը գործածենք ըսկզբնաւորութեան տարբեր եղանակներ հասկնալու համար :

56. ԱՌՆԶՈՒԹԵԱՆՅ ՎՐԱՅ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ . Առնչական բառերը բացատրելի վերջ, կրնանք աւելցնել թէ Աստուածութեան մէջ երեք անձերը կը կոչուին Հայր և Որդի և Հոգի . Որդին կը կոչուի նաեւ Բան : Հայրը և Որդին իրարու միջև ծնունդի ներգոր-

ծական և կրաւորական պոնչութիւն ունին, իսկ Հայրը և Հոգին ունին ներգործական և կրաւորական առնչութիւն զլիաւոր : Բայց որովհետեւ այդ առնչութիւնները գոյացութեան տեսակէտով իրարմէ՛ տարբեր ինչեր չեն կազմեր, այս պատճառաւ ո՛չ մէկ տարբերութիւն և զանազանութիւն այն ամէն բաներուն մէջ՝ որոնք էութեան կը պատկանին : Ուստի և բոլոր աստուածային տարբերութիւնները միեւնոյն են անձերուն մէջ ևս, ստանց բաժանումի և ստանց տարբերութեան : Միւս կողմէ, որովհետեւ ծնունդի և բլիսումի այդ առնչութիւնները, թէ՛ ներգործական և թէ՛ կրաւորական առումով, ենթակայութեան տեսակէտով միայն հակադիր են իրարու, այս պատճառաւ ամէն տարբերութիւն և զանազանութիւն անձերուն միայն կը պատկանի :

Անձնական առնչութիւնները տարբեր կը տեսնենք երեք անձերուն վրայ, և մէկուն վրայ մեր հաստատածը միւսին վրայ կը մընտեսնք : Երբ Որդին ծնեալ կը կոչենք, Հայրը անձին կ'ըսենք . նոյնպէս և միւսներուն մէջ, սակայն ամէն ժխտողական աստիճան մէկին չընծայուիր : Երկու կերպ ժխտողութիւն կայ . բացասական և զրկողական : Բացասական է բանէ մը կամ մէկէ մը ի բաց տանելը, այն՝ որուն ընդունակ չէ անոր էութիւնը և բնութիւնը, ինչպէս երբ Աստուծոյ համար կ'ըսենք անկաշնելի, անժամանակ, անասման : Իսկ զրկողական է, երբ բանէ մը կամ մէկէ մը ի բաց կը տանինք այն որուն ընդունակ է անոր բնութիւնը, ինչպէս երբ մէկու մը համար բռնք անխտ, անկար, անգործ եւայլն : Ու ինչ որ էութեանց մասին կ'ըսուի, ենթակայութեանց մասին եւս կ'ըսուի՝ երբ մէկ անձին վրայ կը ժխտենք միւս անձին վրայ մեր հաստատածը :

Այսչափ բաւական համարելով զբխտունական այս վարդապետութեան իմացածները ճշգրտ համար, անցինք անոր հաստատումին, որմէ ետք առիթը պիտի ունենանք ուրիշ բացատրութիւններ ևս աւելցնելու : Նաեւ, Երբորդութեան մասին եւս խօսելի ետք, պիտի գրադինք երեք անձերով և անոնց առնչութիւններով :